

# ՊԵՏՈՒՇԿԱՆ

## ՄԱՐԻԱՄԱՅ ԱՆԲԻՒԲԸ

Վետարանէն գիտեմք որ երբ  
Հերավդէս Ա. Ի՞էթլէէմի մէջ նոր  
թագաւորի մը ծնունդը լսեց երեք  
մագերուն բերնէն, վախնալով որ չըլ  
լսյ թէ Հրէից ազգին ձեռքէն յա-  
փըստակած թագաւորութիւնը իւր  
ձեռքէն ալ յափշտակուի, հրաման  
կընէ իւր զօրապետին որ զօրքն առ-  
նու երթայ Ի՞էթլէէմ, ու թէ հոն  
եւ թէ անոր բոլորափիքը գտնուած  
գիւղերուն երկու տարեկանէն վար  
եղած բոլոր տղաքը թրէ անցընէ,  
որպէս զի իրեն երկիւղ պատճառող  
նորածին թագաւորն ալ Յիսուսը ա-  
նոնց հետ միասին սպաննուի : Այս  
աղէտալի հրամանը դեռ ի գործ չը  
դրուած, Յալսէփ երկնային ազգե-  
ցութեամք մի կ'առնու նորածին մա-  
նուկը անոր մօրը հետ մէկակղ, ու  
կը փախչի Եգիպտոս Հերավդէսի  
ձեռքէն :

Արբազան ընտանեաց ըրած այս  
ձանապարհորդութեան վերայօք, զոր  
սուրբ Վետարանը մեզ չյայնէր ա-  
մենեւին, Եգիպտոսի կողմերը զա-  
նազան աւանդութիւններ կը զբուց-  
ուին մինչեւ ցայսօր, և այս աւան-  
դութիւնները բոլորն ալ որբան որ  
քննութեան առնուլը չարժէր եր-  
բէր, անոնց ինչ աստիճանի հաւա-  
տարմութեան արժանիքն իմանալու  
համար, սակայն սա իրաւ է՝ որ քրիս-  
տոնէութեան հին դարերու հաւա-  
տացեալք, որ աւելի բարեպաշտական  
զգացմունքներ կը վնալուէին քան թէ  
տեղեկութիւններ, կարեւորութիւն  
տուած էին նոյն ձանապարհորդու-  
թեան պատմութեանը . եւ մինչեւ  
անդամ Քրիստոսի մանդուին անունով

ստայօդ և անվաւեր գիրք մի հրատա-  
րակուած էր, որոյ հայերէն թարգ-  
մանութիւնն ալ կը գտնուի :

Բոլոր այս պատմութեանս մէջ  
մէկ ստուգութիւն միայն կայ, այն  
է Քրիստոսի իւր մօրը հետ Եգիպտ-  
ոսու փախչելը . բայց ճամբուն վերայ  
ուր տեղ կայան տալ ուր հանգիստ  
առնելը ճիշտ նշանակել անհնարին  
է, առանց մտնելոյ ենթադրութեանց  
ասպարեզը . ուստի այս ենթադրու-  
թեան միջոցով է որ հիմակ Արեգ  
քաղաքի դաշտերուն վլայ եղած բուր-  
գէն քանի մի հարիւր քայլ հեռու-  
ճամբորդներուն ազգիւր մի կը ցու-  
ցնէն, որ շատ դարեր քրիստոնէից  
ուխտատեղի եղած էր, և Արիանց  
Ալեք-ը կը կոչուի : Ուրիշ ազգաց  
Վարք Արքոցի մէջ կը կարդամք, որ  
սուրբ Կյանը իւր ճամբորդութեան  
ժամանակ տեղ մի հանգիստ առնե-  
լով, իւր մանկանը Յիսուսին շորե-  
ղէնները լրւաց այս ազգիւրին մէջ,  
և այն օրէն ի վեր յիշեալ աղբիւրի  
ջուրը հրաշքներ գործելու յատկու-  
թիւններ ստացաւ : Քրիստոնէու-  
թեան առջի դարերուն մէջ նոյն ա-  
կին քով մատուռ մի շինեցին քրիս-  
տոնէայք, եւ երբ Ահամետականք  
Եգիպտոսի տիրեցին, նոյն տեղոյն  
վերայ մզկիթ մի կանգնեցին : Լանա-  
ցածին մարդիկ այնքան ցաւոց ու  
վշտակրութեանց ենթակայ եղած են,  
որ դիւրաւ կը յուսան իրենց վշտացը  
մէջ դերբնական օգնութիւն ընդու-  
նելու Կյանուծմէ, որ շատ անգամ  
շատերուն շնորհած է և կը շնորհէ  
միշտ յուսով իւրեան ապաւինողնե-  
րուն . վասն որոյ թէ իսլամք և թէ  
քրիստոնէայք այս նպատակաւ եկեր  
իրար հանդիպեր են Արիանց աղ-  
բիւրին գլուխը . առանց փոյթ տա-  
նելու թէ արդեօք վաւերական է նոյն

տեղւոյն վերայ սուրբ աւանդութիւնը : Ճամանակ անցնելով սկսաւ քիչ քիչ նուազիլ ուխտի գացողներուն թիւը , և այս օրուան օրս թէ մըզ կիթն և թէ մատուռը աւրուած են , և ոչ հետք մի կը ցուցընեն :

Վարիամայ աղբիւրէն քիչ մի հեռու ծառերով շրջապատած տեղ մի ալ կը ցուցընեն ճամբորդներուն , և առաջնորդը , որ կամ խպտի և կամ մահմետական կ'ըլլան միշտ , ժանտաթղենիի մը դիմաց կանկ կ'առնու ու կը սկսի բացատրելով ըսել , թէ երբ Յովաէփ և Վարիամ զիրենք հալածող չարագործաց երեսէն կը փախչէին , ժանտաթղենին ինքնին ձեղլ քուելով անոնց ապաւէն եղաւ : Հոս ստայօդ աւանդութիւնը ինքնին կը ջրուի . վասն զի հիմակուան ժանտաթղենին չկընար ժամանակակից ըլլալ Վարիամու Եղիպտոս փախչելուն . վասն զի հասարակ ժանտաթղենիի բունին հետ մի եւ նոյն հաստութիւնը ունի . անկէ ի զատ Յովաթէնէպալովի քահանային մէկը Ա անոլէս անուն , որ 1656 ին ճամբորդութիւն ըրած է այն կողմերը , կը պատմէ թէ հին ժանտաթղենին ծերացած ու հինցած ըլլալով , Գահիթէի Ֆրանչիսկեանները անոր մնացորդ մասունքները բարեսպատաւթեամբ մի առեր ու իրենց եկեղեցւոյն աւանդատան մէջ կը պահէին : Խոկ այսօրուան տեսնուած ժանտաթղենին կրնայ ըլլալ որ հին արմատին վերայէն եաբէն ծլած մէկ շառաւելոյն ըլլայ :

Այս ժանտաթղենիին ժառապտացանին վերայ ուրիշ աւանդութիւն մի ալ կայ : Ճաք ար Ա իդրէ լատին հեղինակը , որ իւր պատմութիւնը երեքտասաններորդ դարուն մէջ գըրած է , կըսէ թէ այս պարտէզին մէջ կը բուսնի բալասանի ծառը , ուս-

կէ կը վազէ իւր համանուն իւղը . և կը պատմէ թէ , յիշեալ ծառը որ միայն Աւետեաց երկիրը՝ Արիքովի մէջ կը դանեուի , խիստ հին ժամանակներէն ՚ի վեր Արեգ քաղաքի դաշտերը փոխագրուած է , Քրիստոնէից ձեռքովի կը մշակուի , որոնք փորձիւ տեսած են , կըսէ Ճաք ար Ա իդրէ . որ եթէ իսլամաց ձեռքը մշակուին , անբեր կը մնան , և իւղ չեն տար :

'Չորեքտասաններորդ դարու ուրիշ պատմագիր մի (1) , պարզմութեամբ յաւէտ քան եթէ համոզմամբ յետագայ պարտգաները կը պատմէ սոյն նիւթիս վերայ : "Երբ որ Աստուածածին սուրբ Լյուսը , անապատներէն անցնելով՝ հասաւ այս տեղ , գրաւ գետնին վերայ իւր զաւակը ու գնաց դաշտը ջուր ֆնտոելու . բայց չկրցաւ գտնել , ու ցաւելով դարձաւ իւր տղուն քով որ աւազին վերայ փուռած պառկած էր . և իւր ոտից գարշապարներով հողը այնքան փորած էր , որ պատուական անուշ ջուր մի բխած էր անկէ : Կոոր վերայ սուրբ Լյուսը խիստ ուրախանալով՝ շնորհակալ եղաւ Տիրոջմէն : Յետոյ կրկին պառկեցուց հոն իւր սիրելի որդին , և անօր շորեղէնները լուաց նոյն աղբիւրին ջրովը և փռեց գետնին վրայ որ չորնան . և շորերէն վազած ջրին ամեն մէկ կաթիլներէն մէկ մէկ պըզտիկ տունկեր կը բուսնէին , և անոնց մէ կ'ելնէր բալասանի իւղը , և ամենեւին աշխարհիս ուրիշ կողմերը . բաց ՚ի երկրաւոր դրախտէն , չես կըրնար գտնել բալասանի ծառ " :

Այսպէս ահա միջին դարը աւետարանական ճշմարտութեանց ետեւէ երթալով , որոնք այս սուրբ երկրիս մէջ կենդանի են միշտ , բանա-

(1) Le seigneur d'Englure.

տեղծութեան ծաղիկներ կը ցանէր, որոնք իւր միամիտ ջերմեռանդութեանը տաքութենէն կը փթթէին, և ինքը իւր տղայական բարեպաշտութեանը վարձրը կը գտնէր անոնց քաղցրաբոյր հոտերը վայելելով։ Տասըն եւ ութերորդ դարու պատմագրին մէկն ալ, այն է Խոչչակրաց պատմութեան հեղինակ Միշոտը (Michaud) որ իւր կենաց վերջին ժամանակները այցելութեան եկաւ սուրբ Երկրին, վերսիշեալ պարզամիտ հեղինակին պատմած կտորը մէջ բերելով՝ այս պէս կը մակականչէ. “Ի՞նչ միամսութիւն, ինչ չորհալի պարզութիւն է այս փոքրիկ Նկարագրութեանս մէջ։ Վիրդիլիոսին՝ Պողիտորի ծառին համար ըսածը, և Դասոյին՝ մոդական անտառին համար պատմածը ասկէ աւելի բանաստեղծական չեն երեւարինձ։ Արքան քաղցր էր ինձ եթէ մասնակից ըլլայի միջին դարու մեր ճանապարհորդաց պատրանքներուն, եւ իրու Աւետարանի խօսքեր ընդունէի անոնց պատմածները։ Ան գոռող խելքին և անոր տուած ցաւալի խորհուրդները կ'արժեն արդեօք այն երջանկութիւնը զրո կը զգամք երբ այս պատմուած անմեղ բանաստեղծութեան հաւատաւալու ըլլամք ու։

Վրիստոսի իւր մօրը գիրկը Ագիտոս փախչելուն հանդամանքները, որ միայն միջին դարու Աւետարացի հեղինակաց գրքերուն և այն ժամանակի Վարք Արքոց ըսուած գրքերուն մէջ կը գտնուէր, և մեր ազգին մէջ ալ միմիայն Վրիստոսի մանկութիւն կոչուած անպիտան դըքոյկովը ծանօթէ, որ այն ալ բարեբաղդաբար խիստ քիչ կը գտնուի, յիշեալ հանդամանքները՝ ինչպէս վերը տեսանք, բանաստեղծական չերմ ոգիէ յառաջացած վէպէր են՝ քան թէ ճշմարտու-

թիւն։ Թէպէտ և հիմայ միջին դարու պարզմտութիւնը դժուարագիւտէ, որով հաստատուն կը կազմուէր քրիստոնէից հաւատքը, սակայն ունիմք արդ սուրբ Աւետարանի խօսքերը, որոնք մեզ կ'առաջնորդէն նոյն նպատակին, ուր միջին դարու մէջ պարզմտութիւնն էր իրենց առաջնորդողը։ Փախանակ Վրիստոսի Տեառն մերոյ ի տղայութեան ըրած հրաշից, որոնք անընդունելի են մեզ և բոլոր ճշմարիտ քրիստոնէից։ Թէպէտ եւ երկնից հրեշտակ մի մեզ զանոնք պատմելու ըլլար, ինչպէս որ կը զգուշացընէ զմեզ առաքեալն Պօղոս (1) նըզ զովքի տակ ձգելով հաւատացողին։ սակայն ունիմք առ մեզ Վրիստոսի Տեառն մերոյ մկրտութենէն յետոյ գործած հրաշքներուն բուն խիկ նըզ կարագրութիւնները և անոնց տեղերը. ունիմք առ մեզ Տնօրինական խորհրդոց սրբավայրերը, զոր չէ թէ բանաստեղծութեան արդիւնք են, չէ թէ մարդկային պարզմտութեան հնարած վէպէր, այլ սրբազն Աւետարանիշներու և ականատես պատմիչներու գործ ու վկայութիւն։ Բաւական կը համարիմք զմեզ հաստատուն հաւատքը ունենալու համար, հաւատաւալ այն աշակերտին վկայութեանցը զոր ի Հոգւոյն Արքոյ ներշնչեալ գրեց, գիտնալով եթէ ճըշմարիտ է նորա վկայութիւնը։ Այս կենդանի հաւատաովիք և գովելի պարզութեամբ մնաց և որտի, և ներքին համոզմամբ կը ներկայանայ բարեպաշտ անձը սուրբ Օննեղեան այրը, Վողգոմայի օսքը եւ չնորհաբուխ Վերեղմանը, և բոլոր այն տեղուանքը, որոնք անխօս վկայներ են Վրիստոսի Տեառն մերոյ հրաշքգործու-

թեանց չորչարանացն արտասուտցն ու քրտանց : Ո՞ր բարեպաշտ քրիստոնեայն արդեօք նոյն Տնօրինական տեղուանքը անձամբ ներկայանալով՝ գոնէ իւր կենացը մէջ անդամմի ըլլայ չժամափեր իւր աչքերէն քանի մի արտառնքներ , որոնք ճշմարիտ նա հատակաց առ սէր Քրիստոսի թափած արեանը չափ արժողութիւն ունին :

## ԳԻՏԱԿԱՐ

Դիտութեանց և գեղորաւեսափ մէջ օր ըստօրէ եղած զարմանալի յառաջադիմութիւնները անօնելով . և փափաքելով զանանք մեր ուսումնասեր ընթերցողոց եւս հազարգել . գեթ առ ի զուարձութիւն մոտց , յօժարութեամբ պիտի ջանամք եր բեմն ամսագրիս միջոցաւ կարեւոր տեղեկութիւններ տալ հետեւելով Եւրոպից ուսումնական Հանդէսեներուն , որոնք սցն աեսակ նիւթերու վերայ նոր հրատարակուած գրքերէն քաղելով կը ներկայացընենիրենց բաժանորդացը : Թէ Ըստվից համալսարանաց և թէ Գաղղից Ասրանի և Ճեմական իմաստանց և գիտնաւոր անձանց մէջ անզի ունեցած բնական իմաստասիրական խնդիրները իւրաքանչիւր ոք առանձին ի զննութիւն առնելով . տալագրութեամբ եւս զոննանք կը հազարգեն հասարակութեամն . որոնք թէ եւ շատ անդամ կարեւոր ութիւն մի ունեցած շըլլան , սա կայն կրնան ուրիշ զօրաւորագոյն հանձարներու պատճառ տալ կատարելութիւն մի ընծայելու խնդրայ տակ եղած գիւտից և գիտութեանց : Վ. յս պիտի գերբեր անդական են Եւրոպից մէջ , ինչպէս անցեալները Պատմութիւն-

նմի անունով աետրակ մի հրատարակուեցաւ անգլիերէն լեզուաւ Պ . Վարատէ գիտնականին հեղինակութեամբը : Ու յօդուած են որոնց մէջ լուսոյ վերաբերեալ քիմիականութեան վերայ կը խօսի : Հիշեալ գիտնականը նախ մամին բաղադրութիւնը կը ցուցընէ՝ անոր զանազան եղանակաւ կազմութիւնը բացատրելով . յետոյ անոր բոցին պայծառութիւնը քննութեան կ'առնաւ , և կը կին կրկին փորձերավ իւր անթիւ ունկնդրաց կը զիւրոցընէ գիտութիւնը գիւրըմբոնելի ոճով : Ոսմը լուսած առջեւնին գնելով՝ կը յայտնէ անոնց թէ անիկայ վառուելու ու համար ինչ կազեր կարեւոր են իրեն : — Վժնոլորտին մէջ այրող մարմին մի եթէ թժմուածնի մէջ գրուելու ըլլայ , աւելի մէծ կարողութիւն կ'առանայ արուելու . իսկ ջրածնի մէջ զրուելուն՝ ալ չայրիք , բայց կազզ չուտ մի կը սկսի բոցաւորիլ : — Վարմեց այրելի բլլուէն կը ծագի ջրելզէն չոգին , այնպէս որ՝ բռցին վերայ ցուրա մարմին մի զըռուելուն , օրինակի համար ապակիի մի կոսր , կը տեսնենք որ ջրայ ամենամանը կոմմիլներ կու գան կը խոտանան ու կը միաւորին ու կ'ըլլան խոշը կաթ մի , որ բոցին վերայ կը կախաւի :

Երբարդ յօդուածին մէջ քննութեան կ'առնուու որ ջուրը , մարմնայ մի պարուելէն յառաջ կու գոյ : Զ ու ըլլալսագրածայ մարմին է , եւ երկու անսակ կազեղէն տարր կը գտնուի իւր մէջը . թժմուածին ու ջրածնի : Վ. յսիկայ լու պատճառ մի է գիտնական անգիտացւոյն սցն երկու մարմիններուն առանձին յատկութեանցը վերայ գառ տալու իւր ունկնդիրներուն , և որպէս զի գաղափարները ա-